



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines


Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.


We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>








For your next lesson  
On. May 10th  
and for our lesson  
on May 10th  
98 am 29      Sincerely


ÉTUDES DE DIALECTOLOGIE ARMÉNIENNE

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ

ԳԱԻԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ





228

ÉTUDES DE DIALECTOLOGIE ARMÉNIENNE

ՈՒՍՈՒՄՆԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ

ԳԱԻԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ԳՐԵՑ


ՀՐԱԶԵԱՅՑ Յ. ԱԺԱԽԵԱՆ

(Հանուած Բազմավիճյի ԾԶ հատորեկն)



ՎԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ

1898



Զ 0 Ն

ԱՌ ԳԵՐԱՊԱՏԻՒ

Հ. ԳԱՐԵԳԻՆ Վ. ԶԱՐԱՀԱՆԱԼԵԱՆ



Ի ՑՈՆԻ ԹԻՍՆԱՄԵԱՅ ՑՈՐԵԼԻՆԻԴ

ԸՆԿԱԼ

ԶԴՈՑՁՆ ԶԱՅՍ ԵՐԿ

ԻԲՐ ՈՉ ԵԹԵ ՓՈԽԱՐԵՆ ԻՆՉ

ՄԵԽԱՎԱՍՑԱԿ ՎԱՍՑԱԿՈՑ ՔՈՑ


ԱՅԵ, Ի ՆԵԱՆ ՀԱԿՑԱՐԻՄ


ՍԻՐՈՑ ԵՒ ՄԵԽԱՐԱՆԱՑ

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ի Ն

---

յ30 ՅՈՒԹՈՒԹՅԻ 1898 ՊԱՐԻՍ







Ա.

ՔԱՆՈՒԹԻՒՆ

ԱՍԼԱՆԲԵԳԻ ԲԱՐԲԱՌԻՆ





## ՔՆՆԱԽՓԻՒՆ

### ԱՍԼԱՆԲԵԳԻ ԲԱՐԲԱՌԻՆ

**Ա**ՍԼԱՆԲԵԳ կը զանովի Փոքր – Ասիոյ ծայրը, հետիոտն երեք ժամ ճանապարհ հեռու Նիկոմիդիա կամ Իզնիմիտ քաղաքէն։ Գիւղն ամբողջ հայաբնակ է և ունի 4000 բնակիչ, որոնց զբաղումն է զյսաւորաբար շերամաբուծութիւն, այգեգործութիւն, ածխագործութիւն և երկրագործութիւն։ Վերջերս սկսած է նաև ծխախոտի մշակութիւն։

**Ա**սլանբեգ շրջապատուած է բազմաթիւ թուրք, լազ և չէրքէզ գիւղերով։ բոլորն ալ գաղթականներ, որոնք այնտեղ բերուած են մասնաւոր նպատակով։ այսպէս ալ անոնք՝ իրենց ջանքերը չեն խնայեր նեղելու աշխատասէր և գործունեայ Ասլանբեգին։

Կոիւն անպակաս է Ասլանբեգի և այդ այլ ազգի գիւղերուն մէջ, ուր սակայն քաջ Ասլանբեգին միշտ յաղթող կը հանդիսանայ։

իր անունը հաւասարապէս կը գողացնէ յիշեալ զրակից ազգեցը :

Այսպիսի կոփի մը փոքրիկ իրական պատկերն է հետեւեալը՝ որոն անցնելէ առաջ՝ հարկաւոր է ընել քննովթիւն մը Ասլանբէզի բարբառին ձայնական կազմովթեան և քերականական օրէնքներուն մասին :

---

#### ԳՐԵՐՆ ԵՒ ԱՆՈՒՑ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆԸ

Ասլանբէզի այրուգենը կը բաղկանայ 43 տառերէ, որոնց 4 1ը ձայնաւոր և 32ը բազաձայն են :

Ձայնաւոր տառերն են.

ա, ա, էա, լա, ըա.

է, ը, ի.

օ, էօ, իշ :

ա կը ներկայացնէ անգային ա, ինչպէս ֆրանսերէն եռ, բառ. օրինակ՝ ձամփան, կիշ գոմ, վեացը մեկանց՝ ձամփա կ'էլ'լ'ա :

Եա կը ներկայացնէ հաւասարապէս գոց ա կամ բաց է. ինչպէս՝ ձիկարը, եանըկիշկ:

Ըա կը ներկայացնէ աւելի գոց ա քան էա. միջին ճամբայ է ա, է և ը զբերուն . ընթերցողն այս զրին ձայնին վրայ գաղափար

կրնայ կազմել արագապէս կարդալով ըա  
վանկը։ Բա շատ գործածական չէ. օրինակ՝  
անանկ էա նրա (պոլսական բարբառով նէ՝  
եթէ), Բաննիւկ՝ Օնսիկ։

Ըստ ոնդականն է ըաի, նոյնպէս քիչ զոր-  
ծածուած. օրինակ՝ հրմր (թուրք ամա՝ բայց)։

Եօ կը հնչուի աւելի ճիշտ եօա, իսկ իւ-  
աւելի իւեօ, արագ արտասանուած։

Միւս տառերը՝ ա, է, ը, ի, օ, կը պահեն  
հայերէնի սովորական հնչումը, բայց քիչ  
մ'աւելի թաւ երեւոյթ ունին, ինչպէս կը պա-  
հանջէ Ասլանբէզցիներուն արտասանութիւնը՝  
թաւ և ծանր։

Բաղաձայններն են.

բ, գ, դ, զ, ր, ժ, լ, լ', իւ, ժ, կ, հ, ճ, դ, ն, շ,  
մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ո, ու, վ, ու, թ, ց, ց,  
փ, ք, ֆ, \*։

Ասոնց մէջ առանձին մտադրութեան ար-  
ժանի են լ', յ և \*։

Լ՛ը պարզ լէն աւելի թաւ ու հաստ հըն-  
չում ունի. կը պատահի միայն երբ երկու  
և կայ. այսպէս, կ'ըլ'լ'ա, կ'էլ'լ'ա, պլ'լ'աժ,  
կլ'լ'ել։

Յ միշտ կը հնչուի ֆրանսական յ կամ  
գերմաներէն յ. օրինակ՝ յէ\*կը (ետքը =  
յետոյ), ձերմայ (= ճերմակ)։

Առանձին հետաքրքրութեան արժանի է  
 \* որ միայն Ապանքէզի բարբառին յատուկ  
 ձայն մըն է. չկայ մեզ ծանօթ լեզուներու  
 մէջ, բայց կը մօտենայ հնդկերէն վիսարգա  
 (:) զրին :

\* ը տեսակ մը ապաթարց կամ մակակէտ  
 է, որ չնշուած զրի մը տեղ կը զրուի .  
 այն տարբերութեամբ միայն՝ որ ապաթարցը  
 ձայն չունի և լոկ գրաւոր նշան է, իսկ սա  
 ունի իրեն յատուկ հնչումը :

Մերձաւոր գաղափար մը կազմելու համար  
 այս զրին արտասանութեան վրայ, պէտք է առ  
 նել՝ զոր օրինակ՝ շատ բան խօսըը, և հնչելէ  
 վերջ շա մասը՝ յանկածակի դազրեցնել ար-  
 տասանութիւնը, սեղմել կոկորդը և արգիլել  
 թոքերէն զուրս մեկնած օղին հոսանքը . յետոյ  
 իսկոյն անցնիլ յաջորդ բ զրին :

Միւս բաղաձայններուն արտասանութիւնը  
 պոլսականին կը մօտենայ. վ, բ, թ, չ, ց  
 տառերուն հնչումն արեւելեանին հետ նոյն է.  
 թ, գ, դ, չ, ձ կը հնչուին իբրեւ վ, բ, թ,  
 չ, ց. տարբերութիւնը շատ չնշին է. բայց  
 արևելեան հայերէնի պ, կ, տ, ձ, ժ զրերէն  
 աւելի խուլ և հետեւաբար աւելի զօրաւոր են :  
 Կընան նաեւ հնչուիլ արեւելեան արտասանու-  
 թեամբ: Իսկ պ, կ, տ, ձ, ժ կը գանուին

արեւելեան արտասանութեան թ, գ, դ, չ, է  
և պ, կ, տ, ձ, ժ իումբերուն մէջտեղ:

Առհասարակ բոլոր տառերուն ալ արտասա-  
նութիւնը ծանր է, ինչպէս ձայնաւորներունը:

Այս այբուբենին մէջ չեն առնուած ե, ա,  
և տառերը. անոնց աեղ զրուած է՝ յէ, վ, օ՝  
Ասլանբէզի արտասանութեան համեմատ: Ու  
ձայնը Ասլանբէզի մէջ գոյութիւն չունի:

## ԶԱՅՆ ԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայերէնի տառերն Ասլանբէզի բարբառին  
մէջ կը կրեն հետեւեալ ձայնական փոփոխու-  
թիւնները:

### Ա. ԶԱՅՆԱԿՈՂՆԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԸ

1<sup>0</sup>. ալ առհասարակ կը մնայ անփոփոխ .  
զոր օրինակ՝ մանիշյ, իանք (երթանք), բարի,  
ծրար, և այլն:

Ըի կը վերածուի հետեւեալ բառերուն մէջ:  
ըպը (հապա), քընի, ըմմէն, ըձլաց (թրք.  
աձապ՝ արզեօք), մընչիկ՝ բայց նաեւ մանչիկ:  
Յաջորդական երեք այբերու երկրորդը,

կամ նաեւ որ և իցէ եռավանկ բառի մը եր-  
կրորդ վանկի աը կ'իյնայ, կամ ըի կը վերա-  
ծով. զոր օր. կարըպէտ, Հայրըպէտ, մա-  
րլպէտ, վարժըպէտ, վարդըպէտ, պարտը-  
կան, Համրգասապ, Պաղտըսար, սարկըրաք,  
և այլն: Բայց նաեւ հարսնիք, խաշտիւր (Խա-  
չատուր):

Ուսումնական բառերը (պատարաք, քահա-  
նա, սատանա, են) փոփոխութիւն չեն կրեր:

Ա եղած է էօ՝ կէօշնալ (ճանչնալ) բառին  
մէջ. իսկ բէօրզը բառին մասին տես վարը:

Ա կը հնչուի ըա՝ կիշզրա բառին մէջ:  
Շատ բիշ անգամ աը գոյ կը հնչուի՝ իբրեւ  
էա կամ իբրեւ է. զոր օր. Ղ էազէար, Ղ էզէր.  
էանիկիւկ, էնիկիւկ. էասչի, էամձիւն (թրք.  
աւնուա՝ հօրեղբայր), դէսնենք, կ'էնին,  
յէարք (յարդ):

Ընդհանուր օրէնքով ա ոնդական տի կը  
վերածուի և և մ զրերուն քով. զոր օր. մաշ  
մը կիշզրա (մանչ). մնանկ ա (այսպէս ալ).  
ձամփան, կիշզրա (կուգան):

Այսպէս ալ ըա կը զառնայ ըա՝ գնըս  
(գնա) բառին մէջ:

Ամ, ան խումբը բառին սկիզբը կ'ըլլայ  
էմ, էն՝ ու և օ զրերուն քով. զոր օր. էնիւշ,  
էնիւն, էնէօր, էնէնք, էնէնց, էնէօրի, էնիւր:

Բայց ուրիշ զբի առջեւ անփոփոխ կը մնայ .  
ինչպէս՝ անձարայ, անարայ կամ անձարայ,  
անարայ (անառակ) :

Ճանձ բառն եղած է տօս :

Շեշտեալ անր խումբը կ'ըլլայ օրյը, օյրը,  
հօրյը (երկար և շեշտեալ օպվ). զոր օր. մօրյը,  
ժօրյը, ժօյրը, ժօրյը (մանր, ծանր) :

Աանտր բառն եղած է սօրյը՝ նախ սանր  
ձեւն առնելէ ետք :

Թանձր՝ դարձած է րէսրզը. այս տեղ ան-  
կանոն է ծագած է նէօրսը (նօսր) բառին  
կանոնաւոր հօին նմանութեամբ :

Բոլոր ասոնք խօսքի կամ բարզութեան  
մէջ ալ, երբ իրենց շեշտը կորսնցնեն, նոյն  
ձեւը կը պահեն . մօրյ է (մանր է). մօյրէ  
(մանրէ). ժօյրիւրին (ժանրութիւն). սօրյել  
կամ սէօրյել (սանտրել) :

Այ կ'ըլլայ է կամ ա :

Շեշտեալ այ կ'ըլլայ ա. զոր օր. լան,  
ձան, ած, աս, ծար :

Անշեշտ այ կը դառնայ է. ինչպէս՝ նէյիլ,  
էքի, էրիկ, էրէլ :

Սակայն ի բնէ շեշտեալ այը՝ երբ բառի մէջ  
իր շեշտը կորսնցնէ, է չըլլար. զոր օր. աժիւ  
(այծու), ասէօր (այսօր) : Այսպէս նաեւ կաժայ  
(կայծակ), քարէլ :

Պայծառ իբրեւ յատուկ անուն ուսումնական  
բառ է. վայլել կուգայ վայելել ձեւէն, ուստի  
և մնացած են այով։

2<sup>0</sup>. և զրին փոփոխութիւններն են.

Բառին սկիզբը կամ գոց վանկի մէջ կը  
մնայ անփոփոխ. ինչպէս՝ երկյ, խոհ (Պետ-  
րոս), ձերմայ, ևն։

Վանկի ծայրը՝ մանաւանդ երբ այդ վանկը  
երկարել պէտք ըլլայ, կը վերածուի շատ բաց  
հափ, որ պարզ աի կը մօտենայ. զոր օր. իսկո-  
րարեալեան, վեացը, դեադին, վերն էա։

Այսպէս են բոլոր յոգնակինները՝ երբ ծայ-  
նաւորի բով պատահին. ինչպէս՝ ձիեարը,  
լազեարին, քարեարէն։

Նոյնպէս նաեւ անցեալ ընդունելութիւնները՝  
երբ յաջորդ բառը ձայնաւորով սկսի. զոր օր.  
կեօտրտէար ին. բայց կեօտրտէր գացէար ին։

Ե գեռ աւելի բաց հնչուելով կ'ըլլայ ա՝  
ձառք (ձեռք) բառին մէջ, ինչպէս է նաեւ ի  
Պոլիս։ Եւ ասոր համեմատ ալ և զրին բով  
կ'ըլլայ ա, դիան (դիէն) բառին մէջ։

Ը կ'ըլլայ բըմերնին, տը (թրք. տէ) բա-  
ռերուն մէջ։

Նէ (եթէ) բառին մէջ կը հնչուի բա։

Ե կը գառնայ ի՝ բոլոր առաջին լծորդու-  
թեան բայերուն ներկայ եղակի առաջին և

յոզնակի առաջին ու երրորդ գէմբերուն մէջ.  
կը սիրիմ, կ'իշտին, կը բեարին, պիտի ը-  
սիմ, կ'իշտինք:

3<sup>0</sup>. ի գերը սովորաբար կը մնայ անփո-  
փոխ. զոր օր. իրկիշն, բարի, կը խօսիմ,  
գինի:

Ը կըլլայ ընծի (ինձ), ըզըրքնց (իրենց),  
հըվա\* (հիւանդ), հըվը\*ժա (հիւանդացայ)  
ընչեղ (մինչեւ) բառերուն մէջ:

Ըս կը հնչուի մըա (մի, մէկ) բառին մէջ:

4<sup>0</sup>. օ կամ և ամէն պարագայի մէջ կը  
դառնայ եօ. զոր օր. ենօր, գեղ, եկօ (եկօ'  
= եկ, արի), եօր (որ կամօր), եկօրսը (նօսր)  
և ասոր հետեւողովթեամբ թէօրզը (թանձը):

Երբ շեշտեալ չէ, զարձեալ եօի կը փո-  
խուի. բայց կրնայ մնալ նաեւ օ: Այսպէս իսօ-  
գայ, դօրը (թըր. անտառ), Օվակէմ, Պօ-  
ղէս, կօտրտէար ին:

Երծկախօսութիւններու մէջ օ մնացած է,  
թերեւս սա լինելով նոր և ուսումնական բան.  
զոր օր. ժօխկօ (ծօ'), չօխկօր (չոր): Քիչ ան-  
գամ և դիտմամբ նաեւ եօ. զոր օր. թէօկձօդ  
(թըր'զ):

Եօ բառը կու տայ ժէօ և ժիշ:

Ո՞ անգականի քով ափ մօտ՝ ձայն մը կը ստա-  
նայ. զոր օր. Ըանենիւկ, Խանենիւկ (Օննիկ,  
Յովհաննէս), համիւզ (թրբ. = ուս)։ Յայտնի  
ա եղած է գամէշ (գոմէշ) և դանձա (թրբ. դօնչա  
= կոկոն) բառերուն մէջ։

5<sup>0</sup>. ու առանց բացառութեան իւ կ'ըլլայ.  
զոր օր. Ֆիւսա (այս տեղ), ածիւ (այծի),  
մարթիւ, իւնի, տիւն, և այլն։

Ուստի և Ասլանբէզի բարբառին մէջ ու  
ձայնը գոյութիւն չունի։

6<sup>0</sup>. իւ կը մնայ իւ՝ ամէն բառի մէջ. ինչ-  
պէս՝ արիւն, փիսկիւզ (թրբ. = ծոպ), քիւֆէ  
(թրբ. = կողով), ալիւր, ձիւղեարբ։

—ուրիւն մասնիկին մէջ կը վերածուի ի.  
իւնիքիւրին, պարսիւրին (բարձրութիւն)։

Ասլանբէզի բարբառը չունի թուրբերէնի  
յատուկ «ձայնաւորներու ներդաշնակութեան  
օրէնք»ը։ Հետեւաբար և իւնիքիւրին, պար-  
սիւրին, իրկիւն, իսիւն, և նոյն իսկ թուր-  
բերէն փիսկիւզ և այլն, կը մնան անփոփոխ. փո-  
խանակ ըլլալու իւնիքիւրիւն, պարսիւրիւն,  
իւրկիւն, իսիւրին, փիսկիւզ. ինչպէս Պոլիս  
և ուրիշ պեղեր՝ հիւսիւս, ուրուց, պուտուղ,

բռաջութեան և այլն, նոյն իսկ զրական կո-  
չուած արտասանութեան մէջ :

**Բ. ԲԱՂԱԶԱՑՆԱԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ**

**Առհասարակ խօսելով՝ Ասլանբէզի բար-  
բառին համար բաղաձայններու խումբ մը  
տանելի չէ :**

Երբ այսպիսի խումբեր գտնուին բասերու  
մէջ ի բնէ (ինչպէս՝ ոտք, ձեռք, մարդ, կոճ-  
կել, մեժնալ, կանգնիլ, ժնկվըներ) կամ պա-  
տահաբար խօսքի մէջ երեւան գան բաղաձայ-  
նով վերջացող բառի մը և բաղաձայնով սկսող  
բառի մը միութեան ժամանակ (ինչպէս հաց  
տուր, դուք գացէք, մենք քեզի ըսինք, կրակ  
վառէ. ուր՝ ցտ, քգ, քք, կվ խումբերը երեւան  
եկած են), այդ պարագային խումբերը կը  
պարզուին ջնջելով այս կամ այն բաղաձայ-  
նը, կամ բոլորովին անհետ և կամ հետք  
մը թողելով անկէ :

Բաղաձայններու այս փոփոխութիւնը ճիշտ  
կը համաձայնի ֆրանսերէնի արտասանու-  
թեան օրէնքներուն. այսպէս՝

*les hommes t'ę q ois.*

*c'est une... u 'kո իւն...*

*मायग*

*les mains γέλε*

*c'est tout... u'k տռո... :*

Բաղաձայններու փոփոխութեան օքնը-  
ներն են.

Առաջին. — Կ ձայնը կը վերածուի յ.

1<sup>0</sup>. բառերուն ծայրը՝ մըր բառն առանձին  
է. զոր օր. ձերմայ., կրաց, Մանիս. Միավոճ-  
կերուն ծայրը կը մնայ անփոփոխ. միակ,  
ծակ, միշտ, և այլն:

2<sup>0</sup>. (այս պարագային թիշ անգամ կրնաց  
լրդալ համեւ \* . զոր օր. կրաց կամ կրա\*) :

3<sup>0</sup>. մըր կ յանգող բառին կը յաջորդէ  
բարագայնով սկսած բառ. ինչպէս՝ ձերմայ  
կտաւ, կրաց վարեւա:

4<sup>0</sup>. (ձայնաւորի կրամ և դրին քով՝ այս  
փոփոխութիւնը տեսքի չ'ունենար. զոր օր. ձեր-  
մակ աշխար, կրակ համեկ ) :

5<sup>0</sup>. նոյնապէս թիշ անգամ կրնայ. լրդալ \* ,  
մանաւանդ իսի քով. զոր օր.. կրայ կամ կրա\*  
իսրկեա:

6<sup>0</sup>. բառի մէջ մըր կը հանդիպի բաղա-  
ձայնի. զոր օր. իստայցավ (մաղրուեցաւ):

Երկրորդ. — ք, թ, ա, դ, փ, բ, պ պը-  
րերը կը վերածուին \*ի,

1<sup>0</sup>. բառին ծայրը՝ երբ բառը բաղաձայնով

սկսող բառի մը քով է. օր. շա\* մար\* իս, պիւ\* խրատի..., ֆեռ փա\* կու (հաս փայտ կոյ), մար\* չիս:

2<sup>0</sup>. Հայնաւորավ և մ պար սկսող բառի բավ այս փոփախովինը չի կատարուիր. զոր օր. դիւր ըսիք, փառ խենիս, շատ ես, դիօք նուեօդ կերանք:

3<sup>0</sup>. Նոյնը բառի մէջ բազաձայնի բով. օր. յէ\*կը առ\*բը եկավ (յետոյ առաջը եկաւ). յիշ տղա\*նեարագ, եօ\*բը (ոտքը), Ան\*ժիք (Աստուծոյ), դիւրս ցա\*կեց:

4<sup>0</sup>. բառին ծայրը՝ երբ առանձին է բառը, բազաձայնը կը վերածուի \*ի. զոր օրինակ մար\*, ցան\*:

5<sup>0</sup>. բայց եթէ բառը մեզմ հայնով արաւասանուի, բազաձայնը միայն կը թեթևնայ, առանց \*ի վերածուելու. օր. մար, ցան:

**Եղբարդ.** — կրկնուկ գրեթե (ծ, չ, ց, Ձ, Ճ, Ջ)՝ որոնք իսկապէս ազ, թշ, թս, տժ և այլն կ'արմեն, բաղաձայնի բով կը վերածուին իրենց մասերան, որոնցովէ տառմանականը կը ջնջուի անհնատ. զոր օր. Ժէղ կիստես, փարշ մը բէր, արշ կատ (արջ կայ), մզ մարդ և (մե՛ծ մարդ է), վես նեահօդ (վեցհարուածեան), կարժ մասա, մէզնամ մը, փեօրս (փորձ) պիտի բնիմ, կոժկել (կոճկել), տաժկրնազ (տաճկնազ),

*բերգը (թանձր), պարսը (բարձր):*

Երբեմն այս չ, զ, ս, ժ կը համաձայնին յաջորդ բաղաձայնին տեսակին. ինչպէս կարշ քիր՝ փոխանակ ըսելու կարծ քիր. ժ փոխուած է չի՝ յաջորդ քին յարմարելով. բասս ա (փի. ըսազս ա = ըսածս ալ):

Զայնաւորի կամ հի քով, ինչպէս նաև բառն առանձին եղած ժամանակ՝ կրկնուկ տառն անփափոխ կը մնայ. զոր օր. վեց հատ, քիչ եա, կարճ ենիշն:

Դիտ. — *Միջակ զրերը (գ, դ, թ, չ, չ)* չունենալով իրենց համար որոշ և յատուկ ձայն, կը հետեւին կ, տ, պ, ժ, չ զրերու օրէնքին՝ եթէ արտասանուին կ, տ, պ, ժ, չ: իսկ եթէ արտասանուին ք, թ, փ, ց, չ, կը հետեւին այս զրերու օրէնքին:

Ուստի և հիյ տասը կամ հի\* տասը, տօս մը (տանձ մը), բերգը (թանձր):

Չորրորդ. — և զրով կազմուած բաղաձայնի խումբերուն մէջ և կը ջնջուի, իսկ մեացեալը կը պարզուի վերի օրէնքներուն համեմատ:

1<sup>0</sup>. նչ, նչ, նչ, նչ, նց, նժ կ'ըլլան պարզապէս չ, ժ, ս, զ. զոր օր. ձաժ մը (ձանձ մը), ժօրյը տօս մը (ձանր տանձ մը), կհօշնալ

(ճանչնալ), ասնիլ (անցնիլ), բայց՝ անցայ, ձանձիշ, տանձիշ, և այլն:

2<sup>0</sup>. Եկ կուտայ պարզապէս յ. օր. հիյ տասը մարք, իյնալ, կ'իյնա, կայնիլ, ժըվընին, բայց՝ ինկայ, ինկաժ:

3<sup>0</sup>. Ետ և այլն, կը վերածուին լոկ \*ի. օր. հվա\* կա (հիւանդ կայ), բա\* կացի (բանտ գացի), թէ՛րվա\*, մարդդ իշր եա, ըսի\* մը (լաւ մը) հըվը\*ծա (հիւանդացայ):

Բաղաձայններու մասին մինչև հիմա տըրուած օրէնքները գիր մը ջնջելու եղանակի մասին էին: Բայց այս ընդհանուր օրէնքներէն զատ բաղաձայնները կրնան կրել նաև մասնակի փոփոխութիւններ, հետևեալ կերպով. Առաջին՝

1<sup>0</sup>. Ի գիրը կը փոխուի ֆի, ֆէն, ֆէօն, ֆէս, ֆէոս, ֆէդ, ֆէօդ (հոն, հոս, հոդ) ձևերուն մէջ:

2<sup>0</sup>. անհետ կը ջնջուի հապա = ըպը բապին մէջ:

3<sup>0</sup>. առ հասարակ թեթև անզգալի հնչում ունի. այս պատճառով և արգելը կ'ըլլայ բաղաձայններու ջնջուելուն. ինչպէս՝ կրակ հանեա, մարդ հո\* (հոդ) չընեար. թէ՛րուանդ, հետս կիշզան:

4<sup>0</sup>. Ի գրին հետ միացած հր խումբը Եկ

Կը զերածոսի, Մինան = Միհրան բառին մէջ:

5<sup>0</sup> քիչ անգամ կ'առելիայ բառի մը տէրդը.  
օր. հըմըս (թրք. ամս) բայց:

Երդրորդ՝ 1<sup>0</sup>. ր զիրը կը շնչուի պարով,  
(բարձր), յեափ (երբ) բառերուն մէջ:

2<sup>0</sup>. իր տեղը կը փախէ թկօրդը, ճեօրար, առ  
դա (թանձր, նօտր, ակույ) բառերուն մէջ:

3<sup>0</sup>. բր խումբը կը շնչուի իալ = երբայ  
բառին մէջ. իհալ կամ իյալ արտառանու-  
թիւնը ձայնաւորներուն միացումէն առաջ կու-  
գոյ:

Երրորդ՝ երկու յաջորդական և զբերը կը  
փախումն կրինակ էի. զոր օր. պէ՛րել, կ՛լ՛ել,  
կ'ել՛յա, կ'ըլ՛յա:

Չորրորդ՝ ձ կ'ըլլայ կ, կօշնալ (ճանչնալ)  
բառին մէջ:

Հինգերորդ՝ հավետ բառին մէջ իս վերա-  
ծուած է հի, իսկ դ՝ վի:

Բորոր այս կանոններէն ետք դիտել պէտք  
է սակայն թէ, հայ գրական լեզուն եռ  
սովորական խօսուն լեզու է գարձած Ասլան-  
բէզի մէջ. ուստի և շատ ձևեր կորսնցուցած  
են իրենց բնիկ կերպարանը և վերածուած  
են գրական ձեին. Ծածկաբանութիւնները՝  
ինչպէս որ յետոյ պիտի տեսնուի, բռնոր  
գրական լեզուով են, և առանց սոյն ձայ-  
նական օրէնքներուն:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

**Ապահնակցիք** բարբառն ութիր հողավորմ ունի, սրճագր կը համապատասխանեն նիշոր պարական հողովանելուուն։

1<sup>0</sup>. հաց, հացի, հացեա, հացեավ. Օոր. հացեր, հացեարիշ, հացեարեա, հացեարեօվ։

2<sup>0</sup>. մար\*, մարդիք, մարդեա, մարդեօվ։ Այս երկրորդ հողովաւմը չէ այնչափ քիչ զործածական՝ ինչպէս գրական լեզուին մէջ. այլ ընդհակառակն աւելի յաճախեալ։ Գրական լեզուին մէջ ուրիշ հողովանելու հետեւող բառեր Ալանբէզի բարբառին մէջ այսպէս կը հողովին. զոր օր. տանձիշ, ձանձիշ։

3<sup>0</sup>. հայիշրին, հայիշրա, հայիշրեննեա, հայիշրինեօվ։

4<sup>0</sup>. հար, հեօր, հեօրըեա, հեօրը հետ։

5<sup>0</sup>. տաղ, տաղեօչ, տաղեօլուն (տաղելուն, տաղեօլուն) տաղեօլուեօվ։

6<sup>0</sup>. օր, օրվան, օրվընեա։

7<sup>0</sup>. երիյ, երկան, երկընեա, երկընեօվ։

**Օոր.** երկըներ, երկըներնիւն։

8<sup>0</sup>. Աս\*ված, Աստիժիշ կամ Աս\*ժիշ, Աստիշմեկավ։

**Յոքնակիներն առ հասարակ 1<sup>0</sup> հոլովումին հետ նոյն են :**

**Մասնաւոր ձեւ սևին էրկրտիք, կնվրտիք, ախպրտանք, զըրվրտանք, կը\*տաք, ախպրտիք, տիրվրտիք, շընվրտիք. սեռ. էրկրտկօց, կըյվրտկօց, կը\*վրտկօց. բաց. կը\*վրտկօսմեն, կը\*տկօսմեն :**

**Թուական ածականներն են .**

1. մեկ (մէյ).
2. կրկիշ (կրկիշք, կրկիշ\*).
3. իրեաք (իրեա\*).
4. չեօրս.
5. հիենք (հիյ, հի\*).
6. վեաց (վեաս).
7. եօխտը.
8. իշքը.
9. ինըս, վինըս.
10. տասը.
11. տասնըմէյ.
12. տասվերկիշք (տասվերկիշ\*).
20. քստ.
30. հառսիշն.
40. քառսիշն.
50. իսիշն.
60. վա\*ժիշն.
70. յի\*միշ (թթք.).

*80. սէ\*սէան (Թբթ.).*

*90. տօխսո (Թբթ.).*

*100. հէարիշը.*

*1000. հէազէար:*

Դասականները թուրքերէն են: Բաշխականները սովորականին համեմատ՝ չեօրսակա, երկերկիչ, և այլն:

Դերանուանները կը հոլովին հետեւեալ կերպով.

<i>1<sup>o</sup>. էաս</i>	<i>մէանք</i>
<i>իմ</i>	<i>մէար</i>
<i>ըսնծիի</i>	<i>մէազի</i>
<i>ըսնծիս</i>	<i>մէազ</i>
<i>ըսնծիսէն</i>	<i>մէազիսէն, մէրմէն:</i>
<i>ըսնծիսէօվ</i>	<i>մէազիսէօվ:</i>

<i>2<sup>o</sup>. դիշն</i>	<i>դիշք</i>
<i>քիշ</i>	<i>ձէար</i>
<i>քէազի</i>	<i>ձէազի</i>
<i>քէազ</i>	<i>ձէազ</i>
<i>քիշսէն, քէազիսէն</i>	<i>ձէրմէն, ձէազիսէն</i>
<i>քէազիսէօվ</i>	<i>ձէազիսէօվ:</i>

<i>3<sup>o</sup>. Եղ. ուղղ. հյց. ան, ընիկա, ընիկ,</i>	
<i>աեռ. տր. ընկօր, բաց. ընկօրմէն, անկէ,</i>	
<i>գրծ. ընկօրմէօվ:</i>	

*Յոք. ուղղ. հյց. ընընք, աեռ. տր. անընց, բաց. անըսմէն, գրծ. անըսմէօվ:*

կ'ըսուի նաեւ աճիկա, աճիկ, աճեր, և  
այլն։

4<sup>0</sup>. Ասոր համեմատ նաեւ ասի, ասի,  
ասիկ, ատիկ, ասկօր, ատըք, ատեց, ա-  
սրամեն, ատրամեռ, և այլն։

5<sup>0</sup>. Սա կ'առնէ հետեւեալ ձեւերը.

Եղ. ուղղ. հայց. առ, սըչի, սըչիկա,  
սըչիկոկ, սեռ. ար. սըչեօր, բաց. սըչեօր-  
մեն, գործ. սըչեօրմեով։

Յոք. ուղղ. հայց. սըվընք, սեռ. ար.  
սըվընց, բաց. սըվըսմեն, գործ. սըվըսմեով։

Այսպէս նաեւ դա, նաև։

6<sup>0</sup>. Ինքը կը հոլովի այսպէս.

Եղ. ուղղ. ըգինք, սեռ. ար. իրեան,  
ըզիրեան, բաց. իրենմեն։

Յոք. ուղղ. ըզըրընք, սեռ. ար. ըզը-  
րընց, բաց. իրըսմեն, ըզըրըսմեն, գործ.  
իրընցեօվ, ըզըրըսմեօվ։

7<sup>0</sup>. Ստացականները հետեւեալ կերպով  
կը հոլովին։

Եղ. ուղղ. հյց. իմս, սեռ. ար. իմիս,  
իմիս, բաց. իմս, գործ. իմեօվա։

Յոք. ուղղ. հյց. իմկարս, սեռ. ար. ի-  
մկարիս, իմկարիս, բաց. իմկարս, գործ.  
իմկարեօվա։

Այսպէս և միւս դկմբերը.

Քիւեկդ, քիւեկիդ, քիւեկն, քիւեկօվդ. քիւ-  
եկարդ, քիւեկարիդ, քիւեկարկօվդ:

Խրը, իրեանը, իրեանին, իրեանեն, իրեա-  
նեօվ. իրեանց, իրեանցօվ, իրեանէարը, ի-  
րեանցինէն, իրեանցինէնօվ, և այլն:

Մեարը, մեարին, մեարէն, մերեարը,  
մերեարին, մերեարէն, և այլն:

Պարձեալ բազաղրեալ ձեւերով. մերեա-  
րիւնմէն, մերիննէրիւնմէն, մերեանք, մերո-  
մէն, ձերէնք, ձերբամէն, և այլն:

Բոլոր ասոնց կը համաձայնին ձայնական  
օրէնքներուն. այսպէս՝ ըզըրը\* կերան, ըզի\*  
կերաց, ըզըրընց կեխնըու, ըզըրընք ըզըրըն  
բանը գիտին. ևս ա ըզըրընց հետեւ եի. անըն  
մարդիքը:

**Ստացական մասնիկներով կազմութեան  
օրինակ.**

Գլեօխս, գլխիչս, գլխիւն, գլխիւնօվս, գլշ-  
իւնեարըս, գլշիւնէարիչս, գլշիւնէրէս,  
գլշիւնէրիօվըս. — Գլշիւնիս, գլշիւնիչս,  
նէս, գլշիւնէօվնիս. գլշիւնէարնիս, գլշիւ-  
նէարնիչս, գլշիւնէարնիչսմէն, գլշիւնէօվ-  
նիս:

Էրիյնիս, էրիյնիչս, շընվրտէսնիչս, շըն-  
վրտէսնիչսմէն, էրկը\*տէսնիչսմէն, կըյվր-  
տէսնիչսմէն, կընիյնէարնիչս, կը\*տէսնիչս,  
և այլն:

Յարաբերական էօր չի հոլովիր. պէտք  
եղած ատեն կընայ սակայն ըսուփիլ. ան մարդը  
էօր անկէ...: Սովորական ձեւը —ած ոգէ:

Բայերուն լծորդովթիւնն ու խոնարհումը,  
համաձայն է Պոլսականին։ Սակայն

1<sup>o</sup>. Բոլոր Ա. լծորդովթեան եմը կը փո-  
խուի իմ եզ. առաջին, և յոք. առաջին և  
երրորդ դէմքերուն մէջ. այսինքն ուր որ  
եը ոնդական գրի մը կը հանդիպի։

2<sup>o</sup>. Շարունակականները կը շինուին հայե  
մասնիկով։

3<sup>o</sup>. Անկատար և կատարեալ յոք. առա-  
ջին դէմքերը, կ'առնեն —անք մասնիկը։

Ահաւասիկ երեք լծորդովթիւններուն պատ-  
կերը։

### ՆԵՐԿԱՅԻ

կը սիրիմ	կը խեռիմ	կ'իում
կը սիրեաս	կը խեռիս	կ'իաս
կը սիրեա	կը խեռի	կ'իա
կը սիրինք	կը խեռինք	կ'իոք
կը սիրեաք	կը խեռիք	կ'իաք
կը սիրին	կը խեռին	կ'իոն

### Ներկայ ջարունակական

կը սիրէմ հայէ, կը խօսէմ հայէ, կիւմ  
հայէ, կը սիրէ՞ւ հայէ, և այլն :

### Անկատար

կը սիրէի	կը խօսէի	կ' հայի
կը սիրէիր	կը խօսէիր	կ' հայիր
կը սիրէր	կը խօսէր	կ' հան
կը սիրէնք	կը խօսէնք	կ' հայնք
կը սիրէիք	կը խօսէիք	կ' հայիք
կէ սինէին	կը խօսէին	կ' հային

### Անկատար ջարունակական

կը սիրէի հայէ, կը խօսէի հայէ, և այլն :

### Կատարեալ

սիրէցի	խօսէցայ	հազացի
սիրէցիր	խօսէցար	հազացիր
սիրէաց	խօսէցաւ	հազաց
սիրէցնք	խօսէցնք	հազացնք
սիրէցիք	խօսէցաք	հազացիք
սիրէցին	խօսէցան	հազացին

### Աերկայ ապառնի

պիտի սիրիմ, պիտի խեռիմ, պիտի իում,  
պիտի սիրեա, պիտի, և այլն :

### Անցեալ ապառնի

պիտի էիրէի, պիտի խեռէի, և այլն :

### Հրամայական

սիրեա	խեռեա	հազա
մի սիրեար	մի խեռիր	մի հազար
սիրեցէաք	խեռուցէաք	հազացէաք
մի սիրեաք	մի խեռիք	մի հազէաք
թեօդ սիրեա	թեօդ խեռու	թեօդ իա
թեօդ սիրեար	թեօդ խեռուր	թեօդ իար, ևն :

### Ստորադասական ներկայ

սիրիմ նըա, խեռիմ նըա, իում նըա, սիրես  
նըա, և այլն :  
եօր սիրիմ նըա, եօր խեռիմ նըա, և այլն :  
սիրիմ, խեռիմ, իում, և այլն

### Անցեալ

սիրէի նըա, եօր սիրէի նեա, սիրէի, և այլն :

### Դերբայ

սիրէլ	իկոսին	իւղ
սիրած	սիրէար	սիրէալիւն :

Նել, նիլ, նալ վերջացող բայերը կը հո-  
լովին այս սկզբունքով և համեմատ պրական  
լեզուին. տարի, պագի, առի, ըսի, և այլն  
կ'ըսուին նաեւ տարեց, պացեց, առեց, ը-  
սեց :

Քայլառական ձեւերը կը կազմուին հե-  
տեւեալ կերպով :

### Ներկայ

յիմ սիրէար,	յիմ իկոսիր,	յիմ իար,
չես սիրէար,	չես իկոսիր,	չես իար,
չի սիրէար,	չի իկոսիր,	այլն :
չի* սիրէար,	չի* իկոսիր,	
չե* սիրէար,	չե* իկոսիր,	
յին սիրէար,	յին իկոսիր,	

### Անցեալ անկատար

չեի սիրէար,	չեի իկոսիմ,	չեի իար,
չեիր սիրէար,	և այլն.	և այլն :
չեր սիրէար,		

չեա\* սիրեար ,  
չկի\* սիրեար ,  
չկին սիրեար ,

### Կատարեալ

յի սիրեցի  
յի սիրեցիր , և այլն :

### Ներկայ ապառնի

յի սիրիմ պիտի ,	յի խօսիմ պիտի ,
յի սիրես պիտի ,	յի խօսիս պիտի ,
յի սիրե պիտի ,	և այլն :
յի սիրի* պիտի ,	
յի սիրե* պիտի ,	
յի սիրին պիտի ,	

### Անցեալ ապառնի

յի սիրեի պիտի ,	յի խօսեի պիտի ,
յի սիրեիր պիտի ,	և այլն :
յի սիրեր պիտի	
յի սիրեա* պիտի ,	
յի սիրեի* պիտի ,	
յի սիրեին պիտի ,	

### Հրամայական

յի սիրես նըս, յի խօսին նըս, չ'իաս նըս,  
թեղ յի սիրես, թեղ յի սիրեար, և այլն:

### Ստորադասական ներկայ

յի սիրիմ նըս,	յի խօսիմ նըս,
յի սիրես նըս,	և այլն:
յի սիրի* նըս,	
եօր յի սիրիմ նըս, եօր յի սիրի* նըս, և այլն.	
յի սիրիմ, յը խօսիմ և այլն:	

### Անցեալ

յի սիրէի նըս, եօր յի սիրէի նըս, յի սիրէի.  
յի սիրեա\* նըս, եօր յի սիրեա\* նըս, և  
այլն:

### Դերբայ

յի սիրէլ,	յի խօսիլ,	չ'իալ
յի սիրած,	յի սիրեալիւ,	և այլն:

Դիտելի է թէ բացասական բայերու մէջ  
ապառնիի պիտի մասնիկը բայէն վերջը  
միայն կընայ դրուիլ:

Անցողականը և անկանոն բայերը համաձայն են Պոլսականին, միայն կրած են պիտանի ձայնական փոփոխութիւնները. այսպէս՝ կօշցա (ճանչցայ), էկէօ, կ'ասնիմ (կ'անցնիմ), սիրցընէալ, բայց՝ գացի, գացիր, գացավ, գացնէք, գացիք, գացին, գնը, ինէք, մ'իար, գացէք, և այլն:

**Անփոփոխելի մասն-բանիներուն մէջ  
նկատելի են՝**

տիւնն ի թո, դէպի տուն.

քիւ հէտ, իմ հէտ և այլն:

դաս էկէօ, հոս եկուր.

ֆէս, ֆէս, ֆէսէն, ֆէսէն, ֆիւսա, (հոս).

ֆէր, ֆէօր, ֆէրէն, ֆէօրէն, ֆիւտա, (հոգ).

ֆէն, ֆէս, ֆէսէն, ֆէսէն, ֆիւնա, (հոն).

մարի (տե՛ս).

նէրքին (տակ). ժառին նէրքին նստեցա.

ընչէօք (մինչեւ).

քընի, հօր (եթէ), մէյտէղ, և այլն, և այլն.

**Համաձայնական կանոնները լիովին կըր-  
նան տեսնուիլ յաջորդ հատուածին մէջ:**

ԼԱԶԵԱՐԻՒՄ ԳԵՕՂԻԿՈԹԻՆ ԸՆ

(Բնէօղա\* ըլ\*նէօղա\*)

**Մանիկ.** — Բար'իրկիւն Խաշտիւր ախպար :  
Խաշտիւր . — Խէր ը՛լլա :

**Մ.** — Օվակէմ պապային քլխիւն էկածը  
իմացար , էզիին մասշահարը (խնդիր) :

**Խ.** — Իրաւ էօր էրէկ իրկիւն ատայ լաֆ  
մը կար հըմը (բայց) , ըռի\* մը չիյտիմ :

**Մ.** — Էզին գէօղ էկէար էա տը ճիւզէա-  
րը էանըկիւյ կէօարտէար ին :

**Խ.** — Ծիւ ըպը ԲՇ կայնէար էաց . ձիէարը  
քաշէցէք տը իզը (հետը) իւնք (երթանը) .  
աս բանը ընէօղը Լազէարը ըլլալիւ ին , էաու-  
ջի . էօրն ա վարդա էամմիւն էզին ըրէար  
ին : Դիւն գնը կարըպէտին իլէն (և) Մի-  
նանին (Միհրան) կանչէա . էս ա էրկիւ հա\*  
պէկիրահ (ձիապան) ճարիմ :

**Մանիւկը** կ'իտ կարըպէտին տիւնը .

— Բարէ. լիյս , Պայծառ . կարըպէտը  
վէրն էա :

— Խէր ը՛լլա , Խաշտիւր ախպար . վէրն  
էա :

— Թէօղ չիշֆտէան (հրացան) առնէա  
տը գա:

Պայծառը վկր կ'իս.

— Մար\*, կ'ըսէա, էլի չիշֆտէան առ  
տը վար գնըա:

Կարըպէտը կը ցա\*կէա, չիշֆտէան էամիշը  
(ուս) կը զարնէա, կէնէ (դարձեալ) ի՞շ կա  
ըձըպ (արդեօք), կ'ըսէա, վար կ'իշնա:

Կարըպէտ. — Բարի լիւյս Մանիւկ ախպար:

— Աս\*ծիւ բարին, բընի՞ սահարէն (ժամ)  
վար կ'իշնաս. մնչիկը դայֆէան (սրճարան)  
ին. Լազէարին պիտի իտնք:

— Շա\* զիյանիւթին (վսաս) ըրէար ին:

— Ախպար, հաւէօղնէարը իւտէնին, հա-  
տէ (լա՛ւ) զարար (վսաս) չիւնի ըսինք. կէօ-  
ճէրն ա էանըկիւ\* կէօարտէար ին:

— Անանկ էա նըա բընի մը հատ ա ձի  
տոնելիւ էա:

— Զիէարը հազըր (պատրաստ) էտ, ա՛խ-  
պար, բալէա:

Կարըպէ\*ն իւ Մանիւկը կ'իշն դայֆէան.  
Ճամփա Մինանը թըմէրնին կ'էլ՛լ'ա. կը նէյին  
էօր ծրար մը ցառըր կ'իս. Կարըպէտը կը  
հարցընէա:

— Հազըր էս. Ֆիշէկ (փամփուշտ) է  
ցառքիննէարըդ:

— Ֆիշէկի գէօրդ կա՛ յա (միթէ):

— Տահա (գեռ) իւապար (լուր) չիւնիս .  
 Լազէարիսն պիտի իւնք . մնչիկը դայֆէան  
 ին . հազրրվէօրէա (պատրաստուէ) տէ էկէօ :

— Հիմա կիւ գոմ :

Մինանը տիւն կ'իա . կարըպէ<sup>4</sup>ն իւ Մա-  
 նիւկը դայֆէն կ'իւն :

Մինանը տիւն կիւ գըա .

— Պէշինձի (հինգերորդ<sup>4</sup>), տախիւմը  
 (կազմած) վար բէր :

— Մար<sup>\*</sup> կէնէ վիր պիտի իաս :

Մինանին մարը տախիւմնէարը բէր ըսէա-  
 լը կ'իմանս :

— Ճանը եօղիւլ (հոգիս, զաւակս) չիւ-  
 շանաս, կ'ըսէա :

Մինանը ոլրալանմիշ (բարկանալ) կ'ըլ՛լա :

— Շա<sup>\*</sup> մի տոտոտ<sup>\*</sup>, կ'ըսէա, թիւրս  
 կ'էլ՛լա, դայֆէան կ'իա : Պայ մը յէ<sup>\*</sup>կը կա-  
 րըպէ<sup>4</sup>ն իւ Մանիւկը կիւգա, կը նէյին էօր  
 Մինանը ֆէօն էա .

— Միւ յէափի էկար :

Մինանը ձիւղէա<sup>\*</sup> (պատասխան) չիտար .  
 պէօխ կը նէտէա :

Վէացը մէկաս ճամփա կ'էլլա . քէֆիանէա .

1. Բազմաթիւ ամուսնացեալ եղբայրներու  
 մէջ իւրաքանչիւրին կինը կը կոչուի ըստ կար-  
 գին . ուրեմն . պէշինձի, հինգերորդ եղբօր կինը :

ըլ գըլիսընին պ'լ'լած, սըրմալը (ոսկեթել) ձամատանէարը հաքած, ճէրմայ զփղանէարը բաշած, չամըսլիւխնէարը ճիվէրնին, Զէրբէ-շի յեւենինէարը հաքած, չիւֆտէանէարը եամիւզնին զարկած, . դամպիւրնէարն (կեռ գանակ՝ բերանը դուրսի կողմէն) իւ քեռ-րէողիւնէարը (բիր) մէշկէրնին կախած:

Քէֆիա ըսածըս իփէ\*լիւ (մետաքսահիւս) տէսրըմէալ (թաշկինակ) մըն էա, ջիւրբը օյալը (ժանեկաւոր)՝ կանաշ, կարմիր, մէօր (մնւթ կապոյտ), դէաղին դաէայնէարէօլ (գոյն). Ֆէասին փիսկիւլը (գլխարկի ծոպ) բէօվէր-նին կախված՝ բէֆիան անոյ մը կը կապին էօր, ծարէարը փիսկիւլին կիւ գըա տը էա-միւզը կը ծէծէա:

Ճամատանը մէօր շիւխայէօլ էա՝ ընչէօք էօր կէս մէաշկը սըխիւ (ամուր) կէօժկած, թէւէրն ա սըխիւ, դէօլէարը (զգեստի թեւ) էրկիւ զիհէան կախված, կէօ\*սէարը (կուրծք) սըրմա փոնված, անանկ ա արմիցնէարնին. եամիւզէն մէաշկը ֆիշէյլիխնէարը (փամիշտա-կալ) կը կապին. մէշկէրնին ա բռապէօլիւս կէօտի (գօտի):

Զփղա ըսածս տիւնէ գէօրծազ ճէրմայ կտավ մըն էա. ընչէօք էօր ծըյլընին, լա-զէարիւն հաքածին պէս. հրմըս էտէմին կտէօր

**մըս պէօլ (լայն) էա . Լազէարինը հավիւ ազիի  
պէս էա , հրմբա մէարը խօօրէօզի (աքաղաղ)  
պէս տընկըված էա : Աս գիդանէարը ղըյէ\*  
(խիստ) ճէրմայ պիտի ըլ'լո . ըմմէն շափթիւ  
կը վլ'ն . Էօր կիտէօր մըս աղտէօա ը'լ'լո  
նըս , ան մարդը աձա\* լամիշ (այպահել) կ'ը-  
նին :**

**Զամրոյիւս ըսասս ա հարմնընցիւ ախ-  
շընէարը կը շինին : Զէրքէշի յէմէնին ածիւ  
կաշիէօվ շինված էա , տակը հէշ (բնաւ) կար  
շինի . Էրկիւ դիան թէօ\* (ժողվել) կ'էնին  
էօ\*կին էրկասը կը կարին . Էրկիւ ծարէրն ա  
քիթէօվ . Էրկիւ հատ ա սղրդմ (կաշիէ թել)  
կա , ճիվէրնին կը պ'լ'լին :**

**Ճամփան խօօրարէալէան (խօսելով) իալն  
իքէան (ժամանակ) , Միւսթաֆա աղան կը  
տէսնան . Էօր կիւ մէօսէնան նըս , Մինանը  
Մանիւկ ախպէօրը կ'ըսէա .**

— **Ծօիլը Մանիւկիլը ախպարիլը . ատիլը  
մարդիլը մաղիլը ծակիլը էիլը , խօսքիլը  
փօխիլիլը<sup>1</sup> :**

**Միւսթաֆա աղային բարէվը կիւտան կ'աս-  
նին :**

1. Ծածկաբանութեան եղանակ մը . կը կազ-  
մուի իւրաքանչիւր բառի ծայրն աւելցնելով  
կը մասնիկը :

Վէրի-կալէարէան<sup>1</sup> անցազ վախտը (ժամանակ) պղտիյ մանչիկը ֆէօն կոյին (իսաղ) կը խաղային. իւր ատըս գայը կը տէսնան նըս մէջէրնիւն մէակը կ'ըսէա.

— Իւր էաս մէզնամ նըս խաշտիւր ախարէօրը պէս պիտի ըլ՛ամ:

— Էս ա կարըպէտին:

— Բպը Մինանը, չէաս ըսէար.

— Ի՞շ Մինան, Մինանը քընի՞ յարա (վէրը) ինի:

— Էօխտը:

— Խաշտիւրինըս տասվիրէք հատ էա:

— Աս կիրակի էօր թիշմարնէարը (վաճառական) գոն նըս, էրկիւ քիլա\* (չափ մը) խօզա (բժոժ) պիտի ծախմիմ. քէօր Ամսկտին (կոյր Ահմէտ) քէօվ վէս նէտէօղ (վեցհարուածեան) մը կա, էօխտը ճէրմակի (20 դահեկան) կիւտա էաղէար. քիշէյիին ա հէ\*ն էա:

Վէրի-կալէարէան ասնէլէն յէ\*կը Մանիւկ ախպարը միալնէարիւն կ'ըսէա.

— Ծիւ ախպար խաղ մը չկանչէաք:

Ասէօր վրա ըմմէնքը մէյտէղ կը պաշլային (սկսիլ).

Ասլանպէկի իւշաքլարը  
Սրբը պաղլար քիւշաղը .  
Շաքա մաքա տիյնամազ ,  
Զեքէր վիւրիւր պիւշաղը , և այլն .

(Ասլանբէզի կտրիճը  
Գօտին ամուր կը կտպէ .  
Կատակ մատակ չզիտէ ,  
Կը քաշէ դանակը կը դարնէ ) :

Ասանկըֆ Ղուշլիլս ձէօրը կիւգան , Քար-  
տակին <sup>1</sup> քէօվ թէօ\* կ'ըլ'լոն . Խաշտիւր ախ-  
պարը կ'ըսէա .

— Դիւ\* խրատի պէ\*կը շիւնիւք հըմիտ ,  
Էտէ (Պետրոս) ախպէօրն իւկան (և) Սէնէ-  
քէրիմին էրկիւ շաֆ (խօսք) ընիմ : Դիւ\* դա-  
րադաձին ծառէարիւն տակը պիտի կայնիք .  
Էօրթիւֆէակը էրկիւ հէտղ փաթէանը , ձիէարը  
կ'առնէ\* կիւգաք . Էօր մէյ մը փաթէա նը ,  
ձիէարը կը հեզնա\* կ'իւաք :

Հտէօն իւ Սէնէքէրիմը ձիէարը կ'առնին  
Ղարաղաժնէարիւն տակը կ'իւն . ձիէարը

1. Գիւղէն կէս ժամ հեռու բարձր քար մը :

լայիրը (արօտ) թէօղ կիւտան, իրէանք ա  
յան (ընկողմանիլ) կիւգո, կ'էրկննան:

**Միալնէարը** ճամփա կ'էլլ'ան. եփէյի (բա-  
ւական) տէղ իալէն յէ\*կը, խաշտիւրը կ'ը-  
սէա.

— կը քնանաք, ի՞շ կ'ընէաք. իզը (հետք)  
էրկիւրի փէօխվէցավ. էաս Մինանը ամնիմ  
ասկէ իամ տը՝ դիւք էրկիւրըդ միալ ճամփան  
բռնէցէաք:

**Մանիւյ.** — իրկիւնը իրար ի՞ւր պիտի  
գը\*նանք:

— Քեստընէյին (շագանակ) ախփիւրը  
իրարիւ կը պէ\*լյիինք (սպասել):

**Մանիւյն** իւ կարըպէտը հիյ—տասը տահամ  
(քայլ) իալէն յէ\*կը իզը դայի\* (կորսուիլ)  
կ'ը՛լլա:

**Մանիւյ.** — **Մարդէօցը** աշկը բասվէար էա,  
արիատաշ (ընկեր). վարպէտիւթին ըրէար ին:

Կարըպէտ. — ի ի՞շ կ'ըսէաս. յէ\* դէռնանք:

— Զէա. էկէօ ֆիւսա նստինք:

Զիշտունէարը էօ\*կէրնիւն մէշ իսօթէցին,  
իրէանք ա անտէղ յան էկան. **Մանիւկը** կա-  
րըպէտին ըստավ.

— **Մէյմը** անկաճդ հէօղին դիր. դօրըին  
(անտառ) մէջէն ձիվիւ ձան մը կիւրըա:

Կարըպէտը մակյ կ'ընէա.

— Հա (այր'), ձան մը կիւքրա անկըճիս .  
վէ՛ր զիէան ը՛լլալը պէյշիշ (յայտնի) չէա .  
ձանէարը կիւ խէօշընան . Լազին աղա\*ն ին .  
ձէօրին զիէան էա :

— Կէցի նէյիմ ա՛խպար :

անկաճը հէօղին կը դնէա .

— Ա՛խպար քէօվէընիս էկէար ին , տահա  
(տակաւին) ի՛շ կայնէար ինք . յիշֆուէա\*  
ձէառը առ :

Զիշֆուէանէարը կ'առնին , ձէօրն ի զար  
կ'իշնան . Լազէրն իւր կը տէսնան նըս , կա-  
րըպէտը թէրիկը (հրացանի բլթակ) կը քա-  
շէա :

— Թէսլիմին օլո (անձնատուր եղէք) :

— Քիմկո քիմկո (որո՞ւ , որո՞ւ) :

— Էսկէնպէկլի տիր (Ասլանբէզցի է) :

— Տէսանա տէօսք սիւնիշ (չըսէ՛ք բա-  
րեկամ էք) :

— Իշի պիլիր (գործը գիտէ) :

Աս լաֆէարէան (խօսք) յէ\*կը , Լազէարը  
աղէյ մը եօրքան (մէջտեղ) կ'ելլ'ան , քիշֆէ-  
նէարը (կողով) շալկընին :

Մանիւկը մէօտը կ'իա ,

— Վայ ձին-օլան , սէ՞ն սին , կ'ըսէա :  
(Վայ , ձին-օլան , դո՞ւ ես) :

Քիշ մը ճա\* (ճպթ . եղիպտացորենէ շի-

նուած հաց) կ'իւզէա, էօր ան ա չիւնիմ կ'ըսէա նըա, քիշֆէյին իւափախը (կողովին կափարիչը) կը բանս, կը նէյի էօր հաւէօղ էա:

— Ծիւ կարըպէտ. Էս քէզի չըսի՞ . ըռինտ էօր չի գացանք. մարդիկը աշկէրնին բացէար ին ըսի. գիտէամս. ասընք իւլակէմ. էամճիւն հաւէօղնէարն էա, կիւզէրէն (ողկոյզ) կը կէօշնամ. գիտին իւր իզը կ'իւնք, եօրմանին (անտառ) մէշ պահէար ին. հիմայ ա էկէր կը տանին:

կարըպէտը չիշֆէան իրարիւ էտըլէ էր-կիւն ա կը նէտէա. Լազէարը դէօղալ կը պաշլային. կըտէօր մը յէ\*կը ձիէարը կիւքան:

### Մանիկը կ'ըսէա.

— Սա հաւէօղնէարը ձիիւն վրա բէառ-ձէր. կարըպէտ, դին ա ձիիւն մէկին վրա հէծի տը մանչէօցը էտըլէն հասի:

— Ախպար, ձին իշ պիտի ընիմ. աս լէննէարիւն մէշ ձի՞ կը բալէա. Էս հիմա վիւր ին նըա կը բէրիմ:

— Էս ձին հեզնաս տիյի (որպէսզի) չիմ ըսէար. կ'ը'լ'լա էօր պէ\*կը կ'ը'լ'լա:

— Պէ\*կը ը'լ'լա նէա, ֆէօն ձիիւն դը\*բիւր (պակասութիւն) չիբա:

Կարըպէտը կ'իս, մնշիկը կը գը՞նա կը  
նէյի էօր էրկիւ լէազի ձի սիսիր (եղիպ-  
տացորեն) բէտոցազ կիւքան, փիշրիւնը-  
(ամբողջ) մէկէն Մանիւկին բէօվ կիւքան:

**Մանիւկը կ'ըսէա.**

— Ծօխկօ մախկանչիխկիկ, չօխկօր ծէխ-  
կէծ մըխկը բախքաշիխկի՞նք<sup>1</sup>:

— Մըքճէնք մէկճէր փաքճայըքճը ակ-  
ճառակճանք. թէօկճէօղ տըկճիւր թէօկճէօղ  
իկճիակճան:

— Ապճաս մապճարդիպճիկըպճը կէպ-  
ճէրթապճան մապճարթուպճու կըպճըսիպճին:

Լազէարը կը ձքին, իրէանք ագէալը կը  
դէառնան. Խաշտիւր ախպարը կ'ըսէա.

— Խաղը պաշլայէցէաք (սկսիլ):

**Մնչիկը կը պաշլային:**

1. Ծածկաբանութեան եղանակ մը. կը կազ-  
մուի իւրաքանչիւր վանկին ձայնաւորին քով  
աւելցընելով իսկ և յետոյ նոյն վանկին ձայ-  
նաւորը. ծօ = ծօխկօ: Ուրեմն վերի ծածկա-  
բանութիւնը կը նշանակէ — ծօ մանչիկ, չօր  
(ուժով) ծէծ մէր քաշի՞նք:


Նոյն եղանակով և կձ կամ պձ մասնիկնե-  
րով կը կազմուին յաջորդները՝ որոնց նշանա-  
կութիւնն է.


Մէնք մէր փայը (բաժին) առինք. թօղ առւր,  
թօղ իսն (երթան):

Աս մարդիկը կ'երթան մարդու կ'ըսէին:

**Մէջ մը զարկիք, լրկիւ\* զարկա\* տէ  
Փարտէօն, փարտէօն,  
Փարտէօն, փարտէօն (ներողութիւն) . . .**







UNIVERSITY OF MICHIGAN



3 9015 04146 7047